

ւաճան հաղորդակցութիւնը բնաւ ջրնպունիքը : Թող զիտնան որ Հայոց եկեղեցայն նարագում մանկունքը աստուածային շնորհաց եւ փառաց հաղորդակցութիւնը կը նդունին եկեղեցւոյ քրիստոսաղիք պրարարտ եւ վիրկարար խորհուրդներուն միջոցաւը, որ կմատնկարարի աստուածանանց եւ ուղղափառ առաքելաշախէ խվիսկուուց եւ երիցանց միջնորդութեամբը :

Աւելին այս մասին քող ջաշխատին Մխիթարեանք խարեւուցւու, եւ Պապական մարդանանութեան լուծին մեջ ձգելու եւ ընկնծելու, որովհետև մեր ուղղափառ եկեղեցւոյ նաւատարիմ եւ նարազաւ բարեխացն որդիքը համոզուած են ուուր զիրքելն, որ Հօր Խառուծոյ ամենակալին եւ ամենակարուին կենամի հաւատով համոյանալ պետք է, վասնզի խրատուած է : Պողոս առաքելին երե՛ւ Առանց հաւատոյ անհնար է հաւատոյ լինել Խառուծոյ՝ Երբ. Ժ. 6: Ես զիտեն որ՝ հաւատարիմ է Հայր Խառուծ ճշմարիտ, եւ անսուած են խոստմունք նորա որ միշտ կիամի իրեն ճշմարիտ եւ բարեպաշտ հաւատացեալները հաղորդակից ընկն իրեն միամինորդույն Յիսուսի Քրիստոսի աստուածային շնորհաց եւ փառաց, բայ սրբազն Առաքելուն բանի : « Հաւատարիմ է Խառուծ, որով կոչեցարք ինաւագործին որդույ նորա Յիսուսի Քրիստոսի տեսան մերոյ : Ազատ գենք, եղբարք, անուամբ տեան մերոյ Յիսուսի Քրիստոսի, զի զնոյն բան ունիցիք ամենեքան, եւ մի իցեն ի մեջ ներծուածք, քանզի եփ հաստատեալ ինոյն միտս, եւ ինոյն հանձար » : Ա. Կուն. Ա. 9—10. Մաս. Ե. 25 :

Ուստի համագոյային սիրելիք, աստուածային շնորհաց եւ փառաց նաղորդ ըլլալու լուսերնիս պիտի հաստատ ունենանք Հօր Խառուծոյ կոչմանը եւ նախասահմանութեանը բայ Առաքելոյն : Ապա քէ որ մեկը մեր այս հաստատ լոյր այլայիկու ըլլայ կամ շարժելու՝ ստարածայն ուսուցիչ մը եղած կրիպայ եւ քրիստոնեական միաբանութիւնը նորածեն, փարդապատրինուութեան անմիաբանութեան եւ երկարառակութեան փոխած կրիպայ, նախառակութեան որոնմացան կիամարուի, եւ ուր տեղ երարդուի այս հակոսակ փարդապատութիւնը՝ լայտնի ներծուածութիւն է, բայ առաքելոյն վերոքրեալ աղջարարութեան : Եւ մի իցեն ի մեջ ներծուածք, քանզի եփ հաստատեալ ինոյն միտս և ինոյն հանձար » :

Աւելին այս ներծուածութիւնը հաղորդ չենք կրնար ըլլայ, եւ մանաւանդ ողջամիտ փարդապատութեամբ սրբոյ հօրն մերոյ Քրիզորի Լուսաւորչի եւ սրբազն զրոց համոզուած մրաքերնիս այն Մխիթարեան համագոյայինք չեն կարող եւ չափակ կարգանան մեջափոխել ինոյն ներծուածութիւնն : Ապա որոնք Պապական եւ Մխիթարեան հակառակախոս ունայնարանութիւնները՝ իրենց միայն համար է զիսաւորապէս մեր այս քաղաքածքը փափաքնին գայ ամբողջն ընթեռնոյ, եւ խրատեալ ի ճշմարիտ բանից անսուի՝ ջանալոյ բարի ՄԱՐ. ՔՐԻՍՏՈՆԵԱՆ լինել, եւ առաքելի եւ կատարեալ հաւատով եւ բարի գործով՝ յափտենական եւ երջանիկ կենաց արժանաւոր :

Բայց շատ երկայն կրիպար քէ որ ուգելու ըլլայինք նոս բոլոր իւր գօրաւոր ձեռնարկութիւններն ամփոփել : Յուսամբ որ այս տուած համառութիւննիս կրնայ ընդհանուր գաղափար մը տալ այս զրոց պատուականութեանն ու պիտանաւոր թեանը, որով ևս մեր ընթերցողաց մեջ անոնք՝ որ զետ չեն կարգացած կամ ձեռու ընինչէ հասած (որոց համար է զիսաւորապէս մեր այս քաղաքածքը) փափաքնին գայ ամբողջն ընթեռնոյ, եւ խրատեալ ի ճշմարիտ բանից անսուի՝ ջանալոյ բարի ՄԱՐ. ՔՐԻՍՏՈՆԵԱՆ լինել, եւ առաքելի եւ կատարեալ հաւատով եւ բարի գործով՝ յափտենական եւ երջանիկ կենաց արժանաւոր :

ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆ ԱՍՈՒԱԾԱՄՈՐ ԿՈՒՄԻ.

Քրիստոսի Տեսուն մերոյ մանուան 23որդ տարին՝ իւր Մայրը Մարիամ երկրիս վրայի կեանը կերեց ամենայն սրբութեամբ, ինչպէս որ սկսած էր :

Քրիստոսի այն սիրելի աշակերտին մետ, զոր իւր Աստուածորդին Յիսուս խաչին վրայէն իրեն որդեղիքը տուեր էր, Եփեսոս երայէն Ետքը՝ նորէն դարձաւ Եկա. Գողգորայ լիրան սոսրոտը, նոն նոզին առանդելու նամար, զոր իւր մայրական նոզին երբէք բողոքած չէր : Վերջին անգամ մըն ալ ուզեց տեսնել իւր նախանօրը Դաւթի բաղարը, ուր բագապակ Մարգարիտին վերջի սերունդը արրունի զաւազանի տեղ եղէկ մը, եւ պասկի տեղ փշէր ունեցէր էր :

Արդ Երուսաղեմայ մեջ իւր համանուն Մարիամին տունը բաղուեցաւ՝ որ Մարկոս Աւետարանչին մայրն էր, որպէսզի նոն նոզին ու մարմինը իւր Արարչին մեռքն առանդէ, ընդունած մամանակին պէս ամբիծ անարատ : Եւ մանուան ատենը, մայրական աղիրն որ նախ զգացէր կին Նազարէր բաղարին մեջ կրած որդոյն Աստուածութիւնը եւ Գողգորայի ցամերովը սրասուուեր էին, անգամ մըն ալ բունդ եկան խայտացին ցնծալով մարդացեալ Աստուածոյն լիշտաւարաւը : Սուրբ Կոյսն ուզեց որ բոլոր իւր Աստուածորդուոյն աշակերտներն անկրողնոյն բարորափրը մողոված, իրմէ ընդունին եւ սրտերնուն մեջ պանեն այս կենդանի լիշտաւարը, ինչպէս որ իւր նոզին պանած էր զայն աւանդելու նամար :

Սուրբ Դիմեսիոս արփոսազացին՝ որ այս սրան չէի նրամարականին ենթիայ էր, մանրամասն սուրբ Յովիննեն դամասկացին, ամեն մարդ անոր ուրբ ընկան եւ արտասուոր քրծէով համբութեցին եւ սուրբ մարմինը զմուսելին վերջը Քերսեմանի տարին՝ որ Երուսաղեմէն երեք զորս նարխը բայլ մեռու է:

Սրբանուն մարմինը տանողները Առաքեալներն էին, եւ հաւատացեալը վառած մոմերով ետեւն կերպարին: Երբորիքն նամար պատրաստուած գերեզմանն անասան՝ լալով Սուրբ Կոյսին մարմինը մեջ զրին, եւ Քրիստոսի գերեզմանին պէս իւր գերեզմանին վերջը Քերսեմանի տարին՝ որ Երուսաղեմէն երեք զորս նարխը բայլ մեռու է:

Սրբանուն մարմինը տանողները Առաքեալներն էին, եւ հաւատացեալը վառած մոմերով ետեւն կերպարին: Երբորիքն նամար պատրաստուած գերեզմանն անասան՝ լալով Սուրբ Կոյսին մարմինը մեջ զրին, եւ Քրիստոսի գերեզմանին պէս իւր գերեզմանին վերջը Քերսեմանի տարին՝ որ Երուսաղեմէն երեք զորս նարխը բայլ մեռու է:

Մարդկանց գործը լմնցաւ, եւ վարձահատոյց Աստուծոյ գործը պիտի սկսի: Հոգին սուրբ Բանին մարմնանալէն իմեր այս սրբազն մարմնոյն մեջ, ուր նամեր էր իշխանելու նրեշտակապետին աւետեօքը, անմանութեան անուշանոտութիւն մը սփռած էր՝ որ օր մը կրկին պիտի իւր աղբիւրը վերամբառնալը այն կու-

սովկան ու սրբասուն մարմնով՝ զոր իւր շնորհաց նոսանօրն էր լցուցած: Գերեզմանին ապականութիւնը՝ զոր մեր կիրքերը կծնանին, չէր կրնար աւար առնուլ զայն՝ ուր եւ ոչ կրից դոյզն նետր մը երեւցեր էր:

Այսպիս բոլորովին առ Աստուածածուն ու դատաստանին փողը զին-



ՎԵՐԱՓՈԽՈՒԹՅԱ ԱՍՏՈՎԱԾՈՒՐ ԿՈՎՈՒ. — L'ASSOMPTION.

ՔՅ Աստուծոյ ատենին կանչէ. վասնի ուր որ յանցանք չկար՝ դատաստի եւ դատաստանի ալ առիր չկար:

Ասիկա մեզի նամար խիստ մեծ մխիրարութիւն մը ն է աշխարհին մեջ, մեզի՝ որ պէտք ունիմք միշտ երկնային գրութեանն, զիտնայ՝ որ նոն երկինքը՝ մեր նողազնուած մարմնով, մեզի պէս արարած մը կայ՝ զոր կրնամբ իր Որդույն բարիխոս բռնէլ, որովհետեւ ինքը բոլոր մարդկային ազգը նոն կեներկայացնուն:

Ուստի եւ մեր յոյն ու ակնկալութիւնը կրոչի երկրէս դեսպին երկինքը. որովհետեւ իր նզօր բարեխօսութեամբ վրայ ներքին մատանութիւն մը ունիմք, եւ իւր մայրական գրութիւնը արդէն այնչափ առիրեւրում մեջ մարդկային ազգին նամար յայտնուած է եւ միշտ մեր հայցուածոցն ու աղօրից պատրաստ է յօժարութեամբ լսելու միշտ եւ նանապազ երկնքէն առ մեզ խնարհած. եւ մեկ մեռորով իւր Աստուածորդին զիրկը բռնած, միւս ճեռքն երկնցընէ մեր ոգույն բոլոր վերքութիւնները բժշկելու նամար: Ուրեմն մի զարմանար երէ

առանց ալ աշուշներնիդ վեր բարձրերը վերցունելու նոյն իսկ այս խոնարհ երկրիս վրայ նար որ ալ նայելու ըլլար՝ ամեն տեղ զոնար մեր բաղարներուն մեջ ընդարձակ տաճար մը, մեր խեղճ խրձիներուն մեջ զիւղաշին եկեղեցի մը, մեր իւնիներուն մեջ պղտիկ մեկ մատուռ մը, վերջապէս ամենայն ուրեք մեկ իշխատակարան մը զոր մարդկութիւնը Մարիամայ անունն է նուիրած, վասնի ուր որ ըլլայ մարդս մխիրարութեան եւ օգնականութեան պէտք ունի:

Նաւակարը կտանի Անոր դրօշած պատկերը իւր նաևուն առաջը՝ այիքներէն ազատելու նամար, պանդուխութ զիշերը վրայ նասած առեն երէ Մարիամայ տաճարի մը նեռուած զանգակին կամ պաշտաման ձայնը լու՝ սիրտը կրնայ ուրախութենէն:

Լեռանց ափափայից վրայ, անդունդներուն զանավեմից ծայրը, խորունկ ճորերուն եւ վից բերանը, անապանաներուն մեջ, ծովուն այեաց, ու խուլութեան մեջ, միով բանի՝ ուր որ վասն մը երեւնայ, ուր ցաւ-

ու վիշտ մը հասնի, ուր որ նոզին ուխտ մը կատարե՛
նոն է Մարիամ, նոն է մեր Մայրը որ որդոցը հա-
մար քախանձէ, բարեխօսէ ու շնորհքներ ընդունի:

Ինքն է ասողն ծովու, ինքն միսիրարիչն վշտացելոց,
ինքն է գուռուն երկնից, միշտ ինքն է, Մարիս և այս
աշխարհիս պաշտպանը, անցելոյն սրանչելիքն, և
ապագայ աշխարհին լոյր : *Թարգմանեաց*

ԱԵՐՈՎ.ԲԼ Յ. ՕՏՍՊԱՆԵԱՆ
Աշակերտ Հայկացիան Վարժարանին :

ՕԳՈՍՏՈՒ ԱՄՍՈՅՆ ԸՆՏԱԿԻ ԱԱՏՂԱԲԱԴԽՈՒԹԻՒՆԸ.

*Ասեղի. — Մոլորակի. — Ասդիկ. — Փայտածու. — Մոլորակներ
կիրառութիւն. — Ասուզ. — Ասուզի ճիւմ.*

Օգոստոսի տաք ու պայծառ զիշերներուն տանդ պատշաճամբ (քէօչք) նստած, կամ դուրս բաց օդը եւած նոյն առնելու համար ժողովայու ատենայ՝ բնականապես աշքդ երկնից աստղանանչը կամարին վրայ կվերանայ, ու կզմայիս կապչիս այն մեր զրացի աստեղաց տուած լուսոյն, քոնած կարգին, տեսակ տեսակ մնութուն, ու մանաւանդ անրիս ու անհամար բազմուրեանք վրայ:

թէ: ու ուշադրութեամք մը նախի՞ կուսնես որ ամեն աստեղ
լոյսն ու մեծութիւնը իրաբու նաևասար չէ, ոմանք՝ աւելի կեն-
դանի, փայլվիուն լոյս մը ունին. եւ ոմանք՝ մեկ միակիւրա ու,
պայ լոյս մը կուտան ու աւելի աչ մեծ կիրեւան. առջնները՝
որ անհամեմատ են բազմութեամք՝ բռն Աստ կամ Հաստառն
աստ կրտուին, որովհետեւ լոյսերնին յատուկ իրենցն է, եւ
հաստառն աչ անոր համար կրտուին՝ որովհետեւ զիշերը միշտ
երկնից մի և նոյն կտորն վրայ անշարժ կտսնուին: Խոկ միսա-
ները՝ Մողուսիկ կրտուին, եւ առջններէն երկու բռնով զիստ-
որապէս կցանազանին. մկյմք՝ որ փենք իրենցմէ: լոյս մը զուսնին՝
հասպարեւէն կառնուն. անոր համար աչ իրենց ցոլացուցածից-
սը աստեղաց վառվրուունութիւնը չունի. եւ երկրորդ՝ որ երկնից
երեսը միակիւրա իրենց զիբքը կփոփոխն, արեգական չորս
կողմը հաւկրածե. Չքան մը ընելով, ինչպէս երկրիս համար
բինք մեր անցեալ ամսուն խօսակցութեանը մէջ. որովհետեւ
երկիրս աչ ուր որ մենք կրնակինք՝ անոնց պէս մոլորակ աստղ
մըն է: — Այս մոլորակները քեզու իրենց բռուով հաստ-
առուն աստեղաց նետ համեմատութիւն չունին, բայց անոնցմէ.
աւելի մեր ուշադրութիւնը կշարժն, իրենց աւելի մօտ բլա-
զուն, աւելի մեծ երեւանալուն, եւ մանաւանդ՝ ինչպէս բինքի՝
մեր աշխարհին նետ ունեզած նմանութեամբ:

Այս ամսութեանը կրկինք որ նախինք՝ աշքով տևանուած մոլորակներուն մեջ Աստղիկն ու Փալլածուն միաւն մեջ կենեան:

Սաստիկին ինչպէս որ լայտնի է երթկուան կամ առառաւն զեմ մեջ կը բերեայ, բայ այն օրերէն որ արևուն նետ կը ծորդի. Վասնգի իր կցիկն ու մասնելը արեւուն նետ նոյն ժամանակն իշխալով՝ անոր լուսոյն մէջ կկորսուի, որով մեր աշացն ալ անտեսանելի կը լլատ: Հիները տեսնելով որ այս զիդեցիկ մալորա- կը երթեն երթիւննը՝ արեւուն մտնելեն հոտե, երթեն ալ առ- ուն՝ անոր ծագելեն առաջ կիաբցիկի՝ կարծեցին թէ երկու զատ աստեղք են, առառուն երեւածը անուանեցին Լուսարեր, Արուսեակ, Այզաստ կամ Ասադ Առաւօսու, երթկուանն ալ՝ Դիշե- րավառ կամ Ասադ Երկուրիմ: Բայց նիմա որովհետեւ լայտնի է որ երկուքն ալ միեւնոնց մոլորակն են, ուստի պէտք է որ մենք ալ մոլորակը Աստղիկ կոչեմք՝ ուրիշ ազգաց նետ (Vénus, Vénere), քիրուածոց կամ մատենազրական զրաւածոց բոլով Դիշերավառ կամ Արուսեակ, Լուսարեր անուաներ, ինչպէս որ

ըրին նաև եւրոպացիք, որովհետեւ իրենք ալ ունենի մեր քառերուն համապատասխան Vesper և Lucifer անունները . վասրնդի երկ Առուսեակ կոչեմք զայն՝ (ինչպէս ոմանք կընեն), բառին նշանակութիւնը կպահանջիք որ առառուան ծագող աստղը միայն հասկընամք. նոյնպէս ալ Գիշերավառ որ բամբը՝ հակառակ անտեղութեան մէջ կիյնամք :

Այս ամսուս մէջ Աստղիկը երթիւնները միայն կտեսնուի. վասնզի մարտին սկզբանն իմեր արեւուն մտից կողմէն դեպ իւելից կողմը անցաւ : Ես որովհետաւ զեռ արեւուն նես լծորդուրիան կտևն նեռու է, ուստի զեռ քիչ մը աստին ալ մեր վերջալոյսներուն առողերները խը խաղաղ ու անոշ լուսովի կրաքարտէ : Օգոստոսի 4ին՝ արեւէն 1 ժամու 27 վարդկան հորը կմտնէ, 4ին՝ 1 ժ . 25 վ. խոկ 28ին 1 ժ. 49 վ : Խոկ Ե՛ ք երբարձր մեր հորդիզնեն վար կիշնայ, որով եւ տեսանելուրիան ժամանակն ալ կիարձննայ :

Գուցէ զիտած էիր ապրիլի ամսոյն մէջ գեղեցիկ ու շաղշաղուն ասաց մը՝ որ արեւուն մտնելէն վերջը զեռ երկու ժամ աչ փայ-
լիւն ետև. կիջնար կծածկուեք : Ատիկա Փայլածու բուռած
մոլորակն եք: Այս ատենուրնեւ խիեր Փայլածուն ամբողջ շրջա-
նը կատարեց, այսինքն իւր տարին լմնցուց, — որովհետեւ մեր
88ը օրը իրեն մէկ տարին է, — և նիմա իւր շրջանին այնպիսի
կտոր մը վրայ հասած է՝ ուր կամաց կամաց կրնամք դարձեալ
զինքը տեսնել: Ամսուս 18ին արեւուն մտնալու ատեն դեպ
յարեւելս նեռաւորութիւնն է՝ 27° 51', որ էրսէի իւր ամենէն աւելի
նեռաւորութեան կետը կիսասին . որով ևս դուք ելլիւով արե-
ւուն ճառապայրներէն՝ որ շատ անզամ իւր լուսը կիսափաննեն,
ուստի մը առնի մօսի կեռուաւ ռաւական փայլունուրեամք :

Բայց երկ վիրաբ բաժնուա պէս երկու ամսէ խմբը այս զեղեցիկ գիշերները Աստղիկն ու Փալլածուն միայն կտեսնեմք՝ մեկուա մոլորակներն ինչ եղան : — Հին առևն եքք ասոնց մէկը երկնից այնպիսի կես մը զտնուելու ըստը՝ ուսիմից շատ զբարսու կրնար տեսնուի, ինչպէս բաեմք՝ արեւուն հետ լծորդութեանը ժամանակ, մեկնուրիմնը կրուսային բաւով քէ այդ աստղը երկնից մէկ անկիանը մոլորեք ինձիք է, ուսիմից եւանաւու ասոնց Մոլորակ, կամ Մոլորական աստղ ասունք: Մեր Արխատակու պատմիքն աւ ուզեմով բացատրել քէ ինչպէս ամրութ ցանեցիք եղաւ, Մոլորակներուն օրինակը մէկ կրիք, « Ցըռուկան, կրսէ, օրին աստեղաց Մոլորական անուանեց : »

Բայց շատեր այ կային որ մոլոքը է բակելով գոյն չեխն ըլլար, հապա նաև այնպէս կհամարէին թէ կորսուեցան։ Այս անտեղի կարծիքն ու վախոր պէտք չէ մեր Լատիվիացին ատենք, պէտք չէ Ասկոյ տղակա ժողովրդոց մէջ փնտռեմք, հապա այս Եւրոպիոյ մէջ, եւ ժամանական ալմազմէ շատ հնուան շերքամք։ 1768ին վերջիքը ճայն մը եւա թէ Երիանկ (Կոռուսո կամ Սատուռնոս) մոլորակը իր մասնեկան ու արքանեակներովը երկնից երեսն կորսուեցան զնաց։ Աստղաբաշխութիւնը դեռ այնչափ քիչ եր յառաջ զացեր՝ որ այս ծուռ կարծիքը բոլոր Եւրոպիոյ մէջ տարածուեցան, եւ ան այ չէ թէ ուսմէկաց մէջ հապա նոյն ատենուան ամենն առելի զիտուն սեպուած մասին եւ օրագրացը մէջ։

Բայց որպեսզիմեր ընթերցողաց ուժանք ալ տեսնելով որ վերն ըստ անուս պես մայիսի ինքը զիշերներն երկու մոլորակ միայն են մնացեր, չկարծեն թէ մեկանները կորսուեր են կամ գռնի մոլորեր ու գրուեր, մեկքանի բան ալ անոնց փայ բամբք :

Առանձնագործ կամաց կամաց մեզի կմտանայ: Ամսոյ առաջին օրերուն հազիր քէ կես զիշերեն ենեն, նորիցոնեն վեր կելլ, բայց վերջի օրերը՝ այնչափ պիտի յառաջանայ որ կը- նամք պինքը ժամը 40 5/4 արևելեան նորիցոնին վրա տևան:

Երևակը՝ տօնու Եին առառան Ժամը Հին կելլ ու Երեխա-
կան Ժ. 7, Ա/Հին կմոնք. ուստի Ենք կրնար զինքը տևանեց
Բայց երկ առ դիտակ մը ունիս և ժամանակ առ մէջառան